

Գ Բ Ա Կ Ա Ն

Ի Դ Ա Մ Ե Ն Գ Է Ս

ՍԱՂԻԿ ԳԹՈՒԽԹԵԱՆ

Կանձրեւէք :

Հովի գըցօն մը մերթ ընդ մերթ

— Անողոք եւ ցուրտ —

Կը զայցընէք այլ եւը ծննւնդը ձմրան :

Մորսկի մը ծեր

Կը մախացած սրբնաներուն վրայ դեղեւկոտ,

Աւելի իսնչ կրկնէք

Իր յուսահատ՝ դառն աղերսն,

— Ողորմութիւն ըրէք ինձ...

... Աղքատ եմ, ծեր եմ,

Աշխարհի վրայ միայն եմ:

Ի զո՞ր.

Վասրն զի կոյր է եւ խուլ

Մուշտակ հանողն ուրիշներու աղէտին...

Բրդզուած, կարկառուած զրգեակին

Քրբելով զրպաններն,

Հանուով մը համրեց մուրացիկն

Երեք կամ չորս զըրացներն,

Ծր մ'ամբողջ աղասանքվ հաւաքուած,

Թօքնուն հազին բաւական

Կըտորի մը հացի

Որ քաղցին հածուածքը մեղմէր.

Եւ յամրօքէն՝ վարսոնա՝ համակամ

Ուզըրեցա գեւ իր հրւակը ցրտին:

Իր տրխուր այն գարծին .

Հանդիպեցա

Աւելի նւըս ծեր ու չուան աւելի

Մէկ ուրիշ մուրացնանի.

Եւ զզաց՝ պէտք մը պէս՝

Մըսիկ ընել տառապազին աղերսին

Դժբահութեան այն անծանօթ իր եղօր.

« — Ողորմութիւն ըրէք ինձ...

... Աղքատ եմ, ծեր եմ,

Աշխարհի վրայ միայն եմ,

Եւ ալ աչքերս չեն տեսներ...»,

Կ'ըսէր այն դժբահուն,

Հովը միշշէն՝ ցուրտ անձրեւն

Անոր մարած բըքերուն մէջ կը մըխէր:

Գճճուած՝ կարկառուած զրգեակին

Քրբելով զրպաններն,

Երեք կամ չորս զըրացներն

Ծր մ'ամբողջ աղասանքվ հաւաքուած՝

Հանեց գուրս, եւ այսագէս՝

Իր առաջին զըրամը աբւող տրղու պէս,

Երկնուու քաղցրութէամը

Դյաւ զանոնք երկնցած ձեռքին մէջ

«Դժբահսութեան անծանօթ իր այն եղրօր»...

Յետոյ չորս զին նայելով

Ծզաց՝ մինչդեռ սրտին մէջ կ'իջնէր

Խաղաղութիւն մ'անսահման,

Որ աւելի քան այն մուշտակ

Հազնոյ փութկոտ ասպետներն,

Աւելի քան հստանոյ,

Ու անտարեր այն տիկիններն,

Ինք որ կը զզար բըզբարուիլն

Ուիշրիմ Քաղցէն,

Երջանիկ էր եւ հարուատ,

Եւ քան ամէնքը կրնար

Զըւարթօրէն ըսպասել

Կստուծոյ դատաստանին...

Թրգմ. Հ. Ա. Ազարյան

ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

Խաչին ճամբէն կ'ելլեմ վեր

Ուր խոստացաւ ինձ Սստուած,

Իր անեծ փառքը ձանել.

Ու վերելիքին կը թօֆափեմ մի առ մի

Երերն երկրիս յայրատ, զազիր, թիւնալից.

Որպէս զի չինչ ու թէթեւուաց մընթիմ

Երանեւթան փառքին մէջ:

Մէկիկ մէկիկ քայլերուս հետ կը մարին

Բէկրութիւններս ու երազներս և յոյսերն,

Զեր ասուպներ՝ զիւնիին մէջ երկունքիս:

Զգացութեան և յոյզերո'

Որ հետութիւնն հզան կեանքիս պարտէին,

Հիմա օձե՛ր կուրծքըս դընէ կը խայթէն

Օրիսական խածուածքով:

Կը հրաժարիմ ես նաև

Գաղափարէն՝ որ չութիւնս էր ձեւած,

Եւ որու կեանք էր զոհած.

Ապրիլ մնամէջ, առանց խոկի ու մտածման,

Ամնամնե տառապազին է խորհուրդիս:

Հուսկ կը զանեմ սէրս ալ զոր այնքան խանդոյ

Կըրքեցի հետս իբր ուրուականն իմ կեանքիս.

Մինչ անա զան, քաղաք ամբողջ կայթերու,

Պարեզներու իր շառայները ցընծուն

Կը հոսէ վեր՝ արձագանքով հրմայիլ,

Իբր արցեցումը կեանքիս.